

Հ Ա Յ Ո Ւ Հ Ա Գ Ի Ն

Ի՞նչ է հոգին, Հայու հոգին, հարցուափ մերք ինքզինքիս,
Ու մերք լացաւ ու մերք խնդաց իմ հոգիս,
Անյոյս լացաւ եւ յուսեռվ հօլարշաւ
Մըրեկաբեւ մինչև ի փառք խոյացաւ,
Որմէ յետոյ նուէն հարցուց տիրազին,
Ի՞նչ է հոգին, Հայու հոգին . . .:

Ի՞նչ է հոգին, Հայու հոգին, ինքզինքիս դեռ հարցուցի,
Ու ինչպէս ամպ մը եւեւցաւ ան ինծի՝
Որ կ'իշաւ վար ու մառախուղ կ'ըլլայ մերք
Եւ մերք ներմակ ու վարդազոյն, թերք առ թերք,
Կը տարածուի եւեսն ամբողջ երկինքին,
Անհնան հոգին, Հայու հոգին . . .:

Ի՞նչ է հոգին, Հայու հոգին, կը հարցընեմ զեռ, աւա՛ղ,
Ու կը գտնեմ զայն ցեխի մէջ կիսարթաղ.
Բայց զերք զինուոր մ'որ կը կռուի անդազար,
Ցեխն ալ, կ'ըսեմ, զայն աղարտել չի կրնար,
Եւ ընդմէջէն ես իր ցեխին՝ սարսապին,
Կը համբուրեմ Հայու յոգնած, սուրբ հոգին:

1918

Վ.Ա.ՀՈՆ ԹԷՓԷՆԱՆ



THE ARMENIAN SOUL

What is the soul, th' Armenian soul, of myself sometimes I asked?
 And sometimes wept my soul, and sometimes laughed,
 Hopelessly wept and darted hopefully,
 With tempestuous flight darted till glory,
 And then once more sadly did I call,
 What is the soul, th' Armenian soul?

What is the soul, th' Armenian soul, yet of myself I asksd?
 And as a cloud, to me, it itself unmasked,
 That descending, sometimes to fog it turns,
 And sometimes in white and pink colours it burns
 Spreading o'er the face of the skies all,
 Infinite soul, Armenian soul ...!

What is the soul, th' Armenian soul, alas, I still inquire?
 And I find it half-sunk into the mire,
 But as a soldier fighting with nail and teeth,
 I see e'en the mire cannot dirty it;
 And amid its mire, and in a shiver
 I kiss that tired, holy soul ever.

Trans. M. MANOUKIAN

VAHAN TEKEYAN

